

ՊԱՐ

Ո՛ւ՛յ է անի՛ գոր դեւփական
 Աստուածախօս վէճը՛ զուժեց
 Թէ՛ արիւնուշտ ձնուռններով
 Գործեր է գործ գարհուրելի։
 Արդ՝ ժամանակ է որ անի
 Քան մըրըրկուտն երիվարներն
 Արագ շարժէ ոտքն ու փախչի։
 Արամազդի որդին համակ զինավառ
 Կը յարձակի վրան կրակով ու շանթով,

Եւ Պարկանները դժնէ

Անվրիպելի՛ անմոլոր

Կը հալածեն զանիկա։

Զի ձիւնեղէն Պառնասոսէն

Յայտնըւեցաւ ահա պատգամ

Հրամայելով ամէն մէկուն

Քո անծանօթն հետազօտեն։

Զի ան վայրի անտառներուն,

Անձաններուն՝ Լայրերուն մէջ

Կը թափառի ցուլի մը պէս,

Թշուառական՝ թշուառ ոտքով

Մէն միայնակ կը փախըտի

Երկրի պորտին՝ հրմայքներէն։

Անոնք սակայն

Միշտ կենդանի

Կը թռչին շուրջն։

Հաւահրմայն իմաստուն

Ահեղօրէն կը խողճէ

Զիս ինք որ չեմ հաւատար,

Բայց չեմ պատգամն ուրանար։

Բայց թէ ես ի՞նչ պիտի՛ սեմ

Վարանամիտ կը մընամ։

Միտքս անըստոյգ կը թեւածէ

Ձրտեսնելով հոս եւ նոն։

Զի Լաբդակեանց պատգամն ի՞նչ էր,

Կամ զաւակին Պոլիբոսի,

Զիմացուց մէջ նախ, եւ ոչ արդ։

Որպէս զի այդ վրկայութեամբ

Իդիպոսի պերճ անունին

Դէմ՝ կանգնէի ես գիւրիմ,

Եւ վրէժխնդիր Լաբդակեանց


Անծանօթ մահերուն։

1. Ապողոնի Գեւլփիսի մէջ ունեցած Անձաւ կամ դի.թարաւը, Պառնասոսի մօտ։
2. Գեւլփիւսը հրկրի միջանկէտը կը համարուէր, չոր այլարանաբար Պորո կը կոչէին։
3. Այսինքն՝ Իշիպոսի։
4. Սփինքը, որուն յարթելով՝ հանճարեզ երեւցաւ, եւ հաճոյ քաղաքին։

Բայց Արամազդ Ապողոն
 Հանճարիմաց են, գիտեն
 Մարդոց գործերն, իսկ թէ՛ գէշ
 Գուշակ մը զիս մարդոց մէջ՝
 Ճշմարիտ չէ դատաստանն։
 Այլ սակայն մարդ մը կրնա՞յ
 Իմաստութեամբ զլելլ անցնիլ
 Իմաստութիւնն։ Ես երբեք
 Պիտի չըլլամ՝ իր մասին՝
 Ուղիղ պատգամ չըլլսւած՝
 Պարսաւողաց համամիտ։

Զի թեւաւոր կոյսն՝ անոր հետ մրցելով,
 Տեսնըւեցաւ անի փորձով իմաստուն
 Եւ քաղաքին հաճոյ։ Եւ արդ իմ սրտէս
 Ան չըտեսնէ պիտի երբեք չարութիւն։
 (Շարունակելի)

Թրգմ. Ն. Ա. Ղազիսեան



Վ Ա Ն - Տ Ո Ս Պ

Այն բարձր ու սև հին բերդերէն վառ-Տոսպի
 Կ'աննեմ թէքեր արծուներ։

Ու բարեպաշտ խորաններէն զիցանուէր
 Զահն իմ հոգւոյս եմ վառեր։

Անհատական տեսիլներով տենչավառ
 Կ'անցնիմ դարեր սըրավար,
 Պըղընձէ՛ զուռն հսկաներու պալատին
 Գալ համբուրել աննկագին։

Գու նստած ես ժայռերու մէջ ահաւոր
 Որպէս մի կոյս մենաւոր
 Ուր մտի՞ն ու լոյս կը մարտնչին հե ի հե
 Իբրեւ երկու վիշապ զեւ։

Ետլ ու ցամաք յորձանք տըլին ոտքիդ քով
 Ալէկոծուած ու խըռով։

Եւ ամպացած՝ մարտիկներուդ փոշին սուրբ
 Պատած է քեզ քողով նուրբ։

Քաջերդ անմահ՝ շանթերդ տարին հըրացայտ
 Անպատէ՛ անպատ։

Մութ յօնքերուդ մէջն յաղթանակդ է կանգնած
 Մըրըրկօրէն մարմնացած։

Ես հոգեմաշ՝ փողոցներէդ կ'անցնիմ լուռ
 Գիշերներուն պէս տըխուր։

Եւ աղօթվեր իմ քաղուկներս կ'երկարին
 Մեհաններուդ դիւթանքին։

Հոն մարմարեայ սիւներուդ մէջ շնորհածոր.
 Կը խոնարհիմ ուխտուոր.
 Ուր նստած է ասողահըման Գիսանէ
 Որ ճամբուս լոյս կը վառէ:

Ապարանքներդ արևելեան պորփիրով
 Բարձրակամար կան զարով.
 Ուր Արգիտոս յաղթանակաւ կը մըսուէր,
 Բարելոնէն գերեբեր:

Ոսկէփըրփուր շատրուաններդ կը տեղան
 Բոյրը կաթին Աստղկան.
 Մինչ հոգեթով Ուրարտուհիք կը հիւսեն
 Իրենց ծամերն ոսկեղէն:

Կը վարզէիր դու ծիր կաթին լոյս ճամբան
 Զերդ դիցուհի լուսընկան
 Ու շուքդ հսկայ քող կը քաշէր արևին
 Աշխարհակալ Ասորին:

Ասող ու ծաղիկ քըղանցքիդ մէջ են լեցուեր,
 Իբրև կեանքի ընձիւղներ.
 Գոհարի պէս մինչ ողկոյզները Գողթան
 Սև ծամիդ մէջ կը խաղան:

Յաւերժհարսանց լըճակին մէջ դու փրճած
 Այն քո վարսերը փրփրած
 Աստուածուհի մ'ես ծոնի իշած հըմայքոտ
 Վարդավառիդ առաւօտ:

Վան-Տոպ պշխոյ, Վան-Տոպ քընուդ դիցական
 Եւ պերճանքի շահաստան,

Ուր եբենոս, փըղոսկր, ոսկի փիւնիկեան
 Զամբաներէդ կը տեղան:

Կոյսեր ծընած մեղկ շուրերէն Գանգէսի
 Եկաւ ըստրուկ վանառքի.
 Մինչ դու բամբիշ, կը սիգայիր տիկնաբար,
 Ոսկէփետուր հողմահար:

Ո՛վ Աստուած իմ, ո՛րքան պերճանք վեհափառ
 Դարերու ծոցն անվըթար.
 Թէ հայրերուս յիշատակներն անձկայրեաց
 Եւ ազգ և յոյսն էր շիջած:

Թող Շամիրամ՝ անապատի դիցուհին՝
 Ըլլայ սիրոյդ իսկ գերին.
 Ու կապուտակ աչքերուդ մէջ սիրաբեկ
 Շըղթայ գարնէ սրտին հէզ:

Բացուէ՛ յաւերժ իմ աչքերուս անձկարօտ
 Ո՛վ փառքերու առաւօտ
 Խանդն է անզուսպ. բայց կը սիրեմ սեմիդ քով
 Զարթնուլ քաշի երագով:

Բայց դու, վան-Տոպ, քաշէ՛ աղեղդ, պատտէ քողդ
 Բարձրակամար ու խըրոխտ.
 Եւ արբեցած բաժակներով վրէժխընդիր
 Հազար սահման դու անցիր:

Հողմին տըւած խըռու մագերդ օձաձև
 Անցիր Մասիսն սըրաթև
 Ասպարներուդ թող տայ համբոյր դիւթական
 Անոյ լուսինն Հայկական:
 Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ԻՆՉՈՒԻ ԱՍՏՂԵՐԸ ԲԱՑԽՓԻԿ ԿԸ ԽԱՂԱՆ

Շնիկ աստղի հրատապ օրերուն կամ
 աշնան զովագին եղանակին, պայծառ գի-
 շեր մը, այն մոզիչ գիշերներէն ուր մեր
 զխաւն վերև կը տարածուի վճիտ ու թափ-
 անցիկ երկնակամարը, անաւպ և ան-
 լուսին, մեր բնակարանի տանիքէն կամ
 պատշգամէն դիտենք այդ աստեղազարդ
 անհունութիւնը, այդ անսահման ծովը ու
 բուն մէջ աչքին հետ միտք ու խորհուրդ
 ալ կը խորասուզուին՝ յաւերժական երա-

նութեան հեռուոր ու աղօտ ցաղցրութեան
 նշմարանքով մը: Ուր պահուն ստուգիւ-
 մարդ ինքզինք աւելի գիտակ ու աւելի
 մերձ կը զգայ անհունին և յաւերժութեան,
 ինչպէս նաև անհունապէս փոքրիկ այդ
 անսահմանութեան, և ոչինչ մը՝ այդ ան-
 բաւութեան և գեղեցկութեան Արարչին
 առջև:

Այդպիսի գիշերներ ու այդպիսի երկինք
 անշուշտ շատ ու շատ սէր ու արցունք